

«անդի հուր ծնանի : նոյնպէս ի յառնէ եւ ի կնոջէ : հաստատի ոգին
«հրամանաւն Ա. լ. . . . » :

Մեծութիւնն է՝ $12 \times 8 \cdot$ թուղթ՝ բարակ մազաղաթ . թերթք՝ 153 .
տողք՝ 16 . գիր՝ բոլոր : Միակ յիշատակարանն է՝ թղ. 148ա. «ԶԴամազ
և կրօնաւորն եւ զիւր ծնողսն յիշեցէք ի Քս . եւ զիս զմեղապարա դը-
«րիչս զկիրակոս» :

Զեռագրիս կարեւորութիւնն այն է , որ կէսէն աւելին կրկնագիր
է , եւ՝ երկո՞ւ տեսակ կրկնագիր մազաղաթներու վրայ դրուած :

Ճաւալի է , որ այս տեսակ ձեռագիրներ՝ ասոր անոր ձեռքը կը մնան ,
փոխանակ մեր ազգային հաստատութիւններէ մէկին մէջ պահուելու :

Կ. Յ. Բ.

ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ

— աօշան —

ՀԱՅԵՐԻՆ «ՀԵՐՁԻ» ԵՒ «ԱՂՈՅԻ» ԾԱՌՈՑ ԱՆՈՒՆԵՐՈՒԽՆ
ԱՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆԻ

Հին հայերէնն երբ սկսաւ գրի առնուիլ Ե. դարուն սկիզբներն 'ի
ձեռն երանաշնորհ թարգմանչաց մերոց 404-406ին (1) , եւ եղաւ դրոց
լեզու կամ գրաբար , անշուշտ նոյն ժամանակուան հայ ժողովրդեան
խօսած կենդանի լեզուէն տարբեր բան մը չէր : Առ հասարակ կ'ըսուի
թէ՝ Այլարատեան աշխարհին արքունական համարուած բարբառն էր

(1) Դիտմամբ այս կրկին թուականները գրինք հայերէն նշանա-
գրաց գիւտին նկատմամբ . որովհետեւ տակաւին խնդիրը վերջնակա-
նապէս լուծուած չէ , եւ միայն կարելի է ճշգուիլ՝ երբ Մեսրոպայ մա-
հուան տարին ստուգութեամբ տպացուցուի : Իրաւ է որ՝ ժամանակակից
մատենագիրն մեր կորիւն հայկական դպրութեան սկսիլը կը դնէ Յազ-
կերտ Ա. Պարսից արքային 8երորդ տարին . ըսելով . «զպրութեան հա-
յոց յութերորդ ամէ Յազկերտի առեալ սկիզբն» (Էջ 48) . նախընթացա-
րար իսկ գրած էր թէ՝ Մաշթոց Սամոսատէն հայերէն այլուրենքն հե-
տըն առած «եկեալ հասանէր 'ի Հայաստան աշխարհն , 'ի կողմանս
«Այլարատեան դաւառին . . . 'ի վեցերրորդ ամի Վոամշապհոյ արքային
«Հայոց Մեծաց» (անդ. 20) . բայց թէ Քոի . թուականին ո՛ր տարւոյն
ճիշդ կը համապատասխանեն Յազկերտի 8րդ եւ Վոամշապհոյ 6երորդ
տարիներն , այս կէտր չատ քննութեան կտրօտ է : — Մէկ տեղ մը մի-
այն կորիւն կարծես թէ առանձինն աւանդել ուզելով մեղի գիւտի գր-
րոց թուականն , յաւելու թէ նոյն ատենէն մինչեւ ցմահ Մեսրոպայ 35
տարի անցած էր . «'ի դպրութենէ հայոց մինչեւ ցիախճան սրբոյն՝ ամք
երեսուն իւ հինգ» (Էջ 48) . արդ բատ հասարակաց կարծեաց Մեսրովլի
441 վախճանած բրւալով , ասկից եթէ հանենք 35՝ կը մնայ 406 . սա-
կայն այլ հեղինակք կը համարին 439ին Մեսրովլի վարդապետին մահն ,
որով կ'ունենանք 404 տարին . մեղի հաւանականադոյն կը թուի վեր-
ջին կարծիքը :

այն, զտեալ մաքրեալ ռամկաբանութենէ . մեր ոսկեդարուն հոյակապ մատենագիրներն 'ի գիր արձանացընելով զայն՝ իրաւամբ կոչուեցաւ եւ է իսկ ուսկեղինիկ շեզու :

Սակայն պէտք չէ կարծել թէ առաջին թարգմանիչք՝ ժողովրդական լեզուն զրաւորի վերածած ատեննին՝ զգուշացան բնաւ նոր բան չաւելցընելու նոյնին վրայ . հարեւանցի ակնարկ մը մեր ընտիր մատենագրաց վրայ , մանաւանդ թարգմանութեանց մէջ , բաւական է համոզելու միզի՝ որ ո'չ միայն նորանոր բարգութիւնք եւ ածանցմունք ճոխացուցած են հին հայերէնն , հապա նաեւ ըստ պահանջելոյ հարկի բոլորովին նոր բառեր հնարուած են :

Մենք հոս կ'ուզենք ուսումնասիրել կրկին ծառի անուանք , որոնք նախ Ար. Գրոց թարգմանութեան մէջ գործածուած եւ յետոյ Աստուածաշունչի Մեկնութեանց մէջն անցած են իսկ . ասոնք են հերձի (լատ. *schinus կամ lentiscus*) եւ սղոցի (prinus կամ *ilex*) բառերն , որոնք անտարակոյս հերձանել եւ սղոցել արմատներէն շինուած կազմուած են՝ բառախաղ մը յօրինելու նպատակաւ , Յիրաւի ալ , Դանիէլ մարգարէն կը հարցնէ Շուշանն ամբաստանող առաջին չարածեր հրէին՝ թէ «ընդ որո՞վ ծառով հասեր առ դոսա՝ մինչ խօսէին ընդ միմեանս . եւ նա «ասէ՝ ընդ հերձեաւն . ասէ Դանիէլ . բարւոք ստեցեր 'ի քոյին դլուխդ . ահաւասիկ հրեշտակի Ա.յ. առեալ հրաման , հերձիկ զքեղ ընդ մէջ» (Դան. ԺԴ. 54-55) : Նոյն հարցումը կ'ուզզէ նաեւ երկրորդ զրպարտողին՝ ըսելով . «ընդ որո՞վ ծառով հասեր առ դոսա մինչ խօսէին ընդ միմեանս . եւ նա ասէ , ընդ սղոցեաւն . ասէ ցնա Դանիէլ . բարւոք ստեցեր եւ դու 'ի քոյին դլուխ , զի կայ աւասիկ հրեշտակ Ա.յ. , սու «սեր մերկ 'ի ձեռին սղոցել զքեղ ընդ մէջ» (Անդ. 58-59) :

Գրեթէ նոյնօրինակ ձեւով կը կարդանք Յովհան Ոսկեբերանի Երկրայական ճառերուն մէջ հետեւեալն 'ի Շուշան վերնագրով . «ասէր «Դանիէլ՝ որոշեցէք զգոսա 'ի միմեանց . եհարց ցմինն եւ ասէ . հնաւ «ցեալ աւուրբք չարեաց , այժմ եկին մեղք քո զորս առնէիրն յառա «ջագոյն . ասա ինձ՝ ընդ որո՞վ ծառով տեսեր զգոսա զի խօսէին ընդ «իրեարս . եւ նա ասէ ընդ հերձեաւն . եւ ասէ Դանիէլ . ուղղակի ստե «ցեր 'ի քոյին դլուխ , քանզի մնայ հրեշտակ Ա.յ. ունելով զսուր հերձանել զքեղ ընդ մէջ : Եւ 'ի բաց կացուցեալ զնա կոչէր զմիւսն եւ «ասէր . զաւակ Քանանու եւ ոչ Յուղայ , զեղ դորա խարեաց զքեղ եւ «ցանկութիւն աչաց խոտորեցոյց զսիրտ քո . ասա ինձ , եթէ տեսեր զգոսա , ընդ որո՞վ ծառով էին յորժամ խօսէին ընդ միմեանս : Եւ նա «ասէ . ընդ սղոցեաւն . եւ ասէ ցնա Դանիէլ . ուղղակի եւ դու ստեցեր «'ի քոյին դլուխ . քանզի մնայ հրեշտակ Ա.յ. ունելով զսուրն սղոցել «զքեղ ընդ մէջ» (Մեկն. թղթ. Պաւղ. հատ. Բ. էջ 653. Վենեաիկ 1862) :

Յայտնի կը տեսնուի այս վկայութիւններէն՝ որ Դանիէլ բառախաղ մը կ'ընէ հոս . հրեայն երբ ստելով կ'ըսէ թէ հերձի ծառին տակը

տեսած է զՇուշան , Այ. հրեշտակը պիտի հերձու կտրէ զինքը մէջտեղէն երկուքի : իսկ միւս սուտ վկայն՝ որ սղոցոյն ներքեւ Շուշանը տեսած կ'ըսէ , նոյն հրեշտակին ձեռօքը պիտի սղոցուի սրով : Եօթանասնից յունական թարգմանութիւնն ունենալով սոյն բառախաղը (լատինականը չունի զայս) , մեր թարգմանիչք ուզեր են պահել նոյնը հայերէնի մէջ եւ այս պատճառաւ ստեղծած են հերձի եւ սղոցի անուններն . ասիկայ ոչ միայն իրենց վերջին աստիճան ճշդութեամբ թարգմանելնուն բացերեւ հաւաստիք մ'է , այլ եւ կը ցուցընէ թէ՝ ըստ օրինաց կազմութեան լեզուիս մերոյ կարելի է նոր բառեր իսկ ստեղծել 'ի պահանջել հարկին :

Եղան ոմանք որ այս բառախաղէս հետեւցընել ուզեցին՝ թէ Դանիելի բնագիրն սկզբնաբար յունարէն գրուած ըլլայ , մանաւանդ որ այսօր երրայական Առտուածաշունչին մէջ թերի է այս մասն : Այս հետեւութիւնը սակայն ուղիղ չէ . թէպէտ երրայեցերէնի մէջ չկայ յայժմուս սոյն պատմութիւնը , այսու ամենայնիւ անշուշտ Եօթանասունք սոյն պիսի բառախաղ մը նշմարած պիտի ըլլան երրայական բնագրին մէջ՝ որ իրենք եւս նոյնն հաւաստարմութեամբ անցուցած են յունարէն թարգմանութեան մէջ , ինչպէս մերոնք նոյնն ըրած են հայերէնի մէջ :

Յ. վ. Մ.

ԼՈՒՑԿԻՆ

Մարմինին վըրայ ձերմակ , ազաղուն՝
Գըլուխ մը ունէր երազով լեցուն .
Նա լոյս սփոելու տենչով կը մաշէր
Երբ սեւ խորհուրդի պէս հանէր գիշեր :
Նեղ տուփի մը մէջ՝ նըման զնդանի՝
Բնկերներուն հետ բանտեցին զանի .
Կատղած՝ չէր կը նար զսպել իր յոյզեր ,
Նա չար խաւարին դէմ կոռել կ'ուզէր :
Գիշերը հասաւ գողի պէս յուշիկ ,
Եւ տուփը բացաւ ձեռք մը քնքուշիկ .
«Դե'հ , ելի' ը» , ըստ ձայն մը աղջըկան ,
«Խաւարն սպաննէ' . դարձի' ը յաղթական» :
Ուրախ էր լուցկին . հասած էր բոպէն .
Ախոյեաններու սրտեր կը տրոփեն .
Խ' շտ , խ' շտ . . . եւ ահա լոյս մը կայծակի ,
կը մեռնի խաւար . նոր կեա'նք կը ծագի :
Լուցկին մօտեցաւ եւ մէկ սիրախանձ
Համբոյր դըրոշմեց կանթեղին շրթանց .
Կեանքը լըման էր . պատեր ծափ զարկին .
Լուցկին յաղթական մօտ էր իր փառքին :
Եւ ահա աղջիկն փըշեց զայրագին ,
Թըքաւ լուցկին լոյսէ պըսակին ,
Զայն գետին նետեց , առաւ ոտքին տակ .
— Լուցկին գոհ սրտով եղա՛ւ նահատակ :

ՄԱԿԻԹԱՐ ՊՈՆՏԱՋԻ